

տուժիւն, Ճանապարհ, Լոյս, գործակից
 Հօր ստեղծագործութեան, եւ իրագործող
 Անոր ծրագիրներուն, որոնք արգարե իրենց
 խորը ունին յիշեալ հաւաստումը դերագան-
 ցապէս: Արդ, նախագոյ այդ իրականու-
 թիւնը նկատել Բանաւորութիւնը, Միտքը,
 Նուուսը, որ միայն կրնայ ընդգրկել ան-
 հուն յաւիտեաններ, Թագաւորէ մը, կամ
 Մեսիայէ մը աւելի, կը կազմէ ահա ուրոյն
 այն նկարագիրը և հետեւաբար այն արժէ-
 քը, որ Յովհաննէսեան նախագոյութեան
 վարդապետութիւնն է: Իայց քայլ մը
 աւելի առաջ երթալով, պէտք է ըսել թէ,
 մատնանշուած այդ արժէքը նոր շնչոտ մը
 կ'ընդունի, մանաւանդ անոր համար որ,
 նախագոյ այդ Բանաւորութիւնը, այսպէս
 ըսենք, առանձինն և որբացած իրականու-
 թիւն մը չէ, այլ անիկա իբրև ըմբռնում,
 զինք կանխող նոյնասեռ մտածումները ան-
 դրանցնելէ վերջ, ետ կը վերագոնայ այս
 անգամ այդ բոլորը իր մէջ պարուրելու, յօ-
 րինելով երջանիկ համագրութիւն մը "Բան",
 տիրողսաւորումին ներքև: Այսինքն նա-
 խագոյ այդ Բանաւորութիւնը իր մէջ կ'են-
 թագրէ Հին Ուխտի Մեսիան, Թագաւորը,
 Հզօր Իշխանը. նոր Ուխտի՝ Յիսուս Քրիս-
 տոսը, և առաքելին՝ Աստուծոյ Որդին:
 Այսպէսով Յովհաննէսեան ըմբռնումը կը
 կապուի այդ բոլորին, կը տարածուի ու կը
 ծաղկի այդ բոլորով և այդ բոլորին մէջ,
 յօրինելով գեղեցիկ և վսեմ այն ըմբռնումը
 Բանին նախագոյութեան որ Յովհաննէ-
 սինն է ստուգապէս:

Ահա այն գեղեցիկութիւնը, և ինչո՞ւ չէ,
 աստուածայնութիւնը, որ կը կազմէ ար-
 ժէքը Չորրորդ աւետարանի Քրիստոսի նա-
 խագոյութեան վարդապետութեան:

ԿՐԻՓՈՐ ԱՒՂ. ՈՍԿԱՆԵԱՆ



ՊԱՆԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ

**ՍԱԼԱՂԷՏՏԻՆԻ ԱՄՐՈՅԸ
 ՍԻՆԱՅԻ ԱՆԱՊԱՏԻՆ ՄԷՋ**

Բ. — Ամրոցին մասնաւոր նկարագիրը.
 ա) — Մուտքը. — Ինչպէս որ տեսանք, ամ-
 րոցին մուտքը կը բաղկանայ պարիսպի
 պատուարին ուղղահայեաց երկու անդաս-
 տակներէ, առաջինը 6×7 իսկ երկրորդը՝
 4,5×4,5 քռ. մեզր տարածութեամբ:
 երկրորդ անդաստակին սեմը առաջինի սե-
 մէն 1,50 մեզր բարձր է: Երկու անդաս-
 տակներն ալ կամարակապ էին, ինչպէս որ
 ցոյց կու տայ փոքր գաւիթը: Սանդուղը
 որմագրուած է և կը հաղորդակցի նմանա-
 պէս կամարակապ կիսաբոլոր նրբանցքի մը
 հետ: Այս կամարը կը շարունակուի ասոր
 մասը կազմող սանդուղին վերեէն ու դուռն
 ալ մէջը առնելով նոյն իսկ, ինչ որ ենթա-
 գրել կու տայ թէ ամրոցին գլխաւոր մուտ-
 քը խցող փրատակներու կոյտը բեկորներն
 են պարիսպին մէջ բացուող ու սանդուղը
 իր ամբողջ երկարութեամբ պաշտպանող
 ներքին ուրիշ անդաստակի մը կամ գաւիթի
 մը: Սանդուղին և ասոր համար ձգուած
 ամբողջ բաժնին գետնէն վեր տարբերու-
 թիւնը մօտաւորապէս 3,5 մեզր է:

Գլխաւոր դուռը բացառութիւն ըլլալով,
 բոլոր բացուածները, դուռ, պատուհան,
 օդամուտ և այլն, կամարանկիւն շրջանակ
 ունին ու բոլորն ալ կը փակուէին փայտէ
 առանցքի վրայ դարձող և դէպի ներս բաց-
 ուող մեծղի դուռներով: Մինչեւ հիմա
 վեր վար կը տեսնուին դեռ ծակուած քա-
 բեր՝ որոնց միջև փայտէ առանցքը կը դառ-
 նար: Պատերուն մէջ փորուած խոռոչները
 ցոյց կու տան տեղերը այն գերաններուն՝
 որոնք իբր նիգ կը ծառայէին գոցուած
 դուռներուն:

Գլխաւոր դուռը երկու մեզր բարձրու-
 թեան վրայ 1,80 մեզր կը հաշուուէր. ան
 կը փակուէր իր ամբողջ երկարութեամբ
 պատին մինչև խորքը մխրճուող հաստ նի-
 գով մը: Դրան թակաղաղը զոյգ ուռով
 զարդարուն լայն ցցուակ մը կը ներկայա-

ցընէ: Իրարու վերադիր երկու մասի բաժնուած կղպանքը գարդարուած է վեցթեւաստղով մը: Գրան կղպանքին վերեւ ութը սնդմ. հաստութեամբ իրր բարաւոր ծառայող քարի մը վրայ կը կարգացուի արծանագրութիւն մը՝ զոր պիտի տեսնենք իր տեղը, ուրիշներու կարգին: Արծանագիրին ուղղութեամբ պատը լեցուն չէ և միջանկեալ այս պարագութիւնը կը շարունակուի երկու կողերը խոշոր քարերով հիւսուած կիսաբոլոր բաժնի մը մէջ:

Ուսուցիկ խժկակով մը եղերուած այս յիշատակարանը ամբողջովին մամուռով ու քարաքասով ծածկուած ըլլալուն, անոր ընթերցումը շատ կը դժուարացնէ: Յիշատակարանին երկու ծայրերուն վրայ բուրձի երկու վահաններ քանդակուած են, ուսուցիկ, խաչանիշ հինգ ստիւններով զարդարուած: Վահանները կը հանգչին խաչածէ կոթով և վերէն վար շեղ գիրքով երկու դաշոյններու վրայ:

բ) — Ծըջապատը. — Ամբողջ շրջապատող պարիսպը ամբողջովին հիւսուած է ժայռին բնական պսակին վրայ: Այս շրջապատը հարթ է ու թեթևօրէն երկարած դէպի հիւսիս-արեւելք, ուր կը վերջանայ շատ սուր անկիւնով մը. մինչդեռ հարաւարեւմտեան մասը շատ աւելի լայն է և կը գրաւէ ընդարձակ ներքնագաւիթը՝ որուն մէջտեղերն է որ կառուցուած են հանրային շէնքերը: Ամբողջ շրջապատը շինուած է իւրաքանչիւրը 60 X 40 սնդմ. մեծութեամբ և միաշար կոփածոյ քարերով: Բարձրութիւնը մօտաւորապէս 2,80 մեզր է, որքան որ կարելի ըլլար դատել զլիսաւոր դրան մօտ անաղարտ մնացած պատի բեկորէ մը: Ծըջապատին տարածութիւնն է՝ 145 մեզր երկար և 87 մեզր իր ամէնէն մեծ լայնութեան վրայ, ընդհանրապէս երկարած ըլլալով զգալարբար դէպի հիւսիս-արեւելք: Ինչպէս որ լիշեր էինք քանիցս անգամ, ամբողջ ամբողջութեամբ հաստատուն ժայռին վրայ կառուցուած ըլլալով, անոր շրջապատն ալ առած է ժայռին շրջագիրծին ձևը, որով չափազանց անկանոն: Եւ ճիշտ այս պատճառով է որ շրջապատին թանձրութիւնն ալ նոյնը չէ միշտ, հիւսիսային բաժնին մէջ ըլլալով չափազանց նեղ, իրր 1,50 մեզր, իսկ այլուր պատին թանձրութիւնը կը հասնի 2 մեզր 80ի: Պատի ամէնէն

թանձր մասերուն մէջ ձգուած են նեղ ճամբաներ, նրբանցքի տեղ ծառայող, որ դէպի վեր իր ելքին վրայ, կը հանգի աշտարակներու գագաթին, պատի նեղ ծնօտով մը պաշտպանուած: Հոս կը բարձրանային, ներսէն, նեղ և ուղիղ սանդուղներով՝ որոնցմէ մին կը մնայ ցարդ յինորմներէն մէկուն յատակը: Չի գիտցուիր թէ շրջապատը իր ամբողջ երկայնքին վրայ ատամնածէ էր թէ ոչ. փլատակները ծածկած են ամբողջ շրջապատը և հազիւ թէ միայն երեք հրածերպի կը տեսնուին անոր վրայ, իւրաքանչիւրը 3,50 մեզր իրարմէ հեռաւորութեամբ:

Պիլիսաւոր մուտքին երկու կողմը կը կանգնին երկու աշտարակներ, մին կարկառուն, իսկ միւսը ներսէն ամբացուած: Երրորդ աշտարակ մը, հազիւ կանգուն, կ'ամբացնէ շրջապատին ծայրագոյն սուր անկիւնը. իսկ չորրորդ մը, շատ աւելի կարկառուն, կը կանգնի հարաւային անկեան վրայ: Ծըջապատին արեւելեան կողմի երկու ցցուածքները կը յատկանշեն իրր յինորմ ծառայող քառակուսի աշտարակներուն տեղը: Ծըջապատին ցցուն միւս անկիւնները ամբացուած չեն ու իր ամբողջ երկարութեանը վրայ միայն երեք մօլթեր կը տեսնուին: Աշտարակներուն մէջտեղերը տեսնուող եօթը այլ ցցուածքներ կը ծառայեն իրր պահապանի աշտարակ և հո'ս է որ կը բնակէին պահուորդները, հսկելու պաշտօնով շրջապատին և ստոր ցայգապահներու ուղիներու անցքին: Այս աշտարակներէն մէկը երկու յարկանի է, իսկ միւսին դուռը կը կրէ երկու եղններով զարդարուն ճակատնոց մը: Դիտելի է որ բոլոր շի աշտարակները իրենց ստորոտը կը ներկայացնեն դէպի դուրս հակած և ելքի իբր կեղծ դուռ ծառայող դոց և որմուած փոքրիկ նրբանցք մը:

գ) — Բնակարաններ. — Ամբողջին բնակարաններուն մեծագոյն մասը հազիւ թէ պատկած մարդու մը լայնքին ու երկարութեան բաւող խցիկներ են, որոնց առանց չաղախի հիւսուած չոր պատերը միայն 40-50 սնդմ. թանձր են և կէս մարդու հասակ միայն բարձր ըլլալով, կը ծառայեն հովի դէմ պաշտպանուելու համար. խցիկներու մեծագոյն մասին վրան բաց է, թէ և հարաւային անկեան վրայ շարուած կան կա-

մարտկապ կամ հարթ տանիքով ծածկուած խցիկներ: Ասոնք տեղ տեղ այնքան խառնաշփոթ են որ երեք յարկ իրարու վրայ գրուածներ ալ կան: Շատ մը խուցերու մուտքը գրեթէ ամբողջովին խափանուած է փլատակներով:

Արեւելեան պարխապի երկայնքին խժկուող անշաղախ չոր քարերու զիրարը պահ մը կարծել տուին որ անոնք ամբողջին ախոռներն են, կամ գոմերը ու նոյնքան զիտելի էր որ նման հետքեր երեք անջատ տեղերու վրայ կը տեսնուէին:

դ) — Մերեանդանները. — Բովանգակ ամբողջին մէջ մէկը միւսէն մեծ և իրարմէ հեռու երկու ընդարձակ մթերանոցներ կը տեսնուին: Արեւելեան կողմի մթերանոցը դուրսէն պաշտպանուած է խնամուած բնակարանով մը, կամարակապ դուռով մը և իրարու հողորդակից երկու մեծ սենեակներով: Այս բնակարանին կից և պարէնի որպէս ամբար ծառայող վիմափոր այս խուռը 5,70 մեղր լայնութիւն և շուրջ 12 մեղր բարձրութիւն ունի և բաւական անկանոն կերպով ժայտին մէջ փորուած է մինչև 6 մեղր խորութեամբ, պատերը բուրովին փեսեկաուած վիճակով: Կիսագլանաձև իր կամարը ամրացուած է խարխիւները ժայտին մէջ ձգուած աղեղով մը: Բնակարանին ներսէն ձգուող սանդուղով մը կ'իջնէին մթերանոց:

Երկրորդ մթերանոցը, առաջինէն շատ աւելի կարեւոր, փորուած էր նոյնպէս ժայտին մէջ և կը ներկայացնէր խնամուած շինութիւն մը, ունենալով 10,70 x 20 քա. մեղր տարածութիւն մը, 7,50 մեղր խորութեամբ և խնամով կոփուած քարէ պատերով: Պատերուն ճեղքուածները նոյնքան խնամով կրաղիւսուած են, ինչպէս ամբողջին ջրամբարները: Առուը կամարուած է զանազան մեծութեամբ ուղղանկիւն վեց սիւներով բռնուած չորս զոյգ գմբէթով: Պատերուն մէջ փորուած խորշերը կը ծառայէին ճրագակալի, վասն զի քանի մը գմբէթներու վրայ բացուող լուսամուտները բաւական չէին մթերանոցի ներքին լուսաւորութեան: Կեղրոնը, հողին մէջ փորուած էր բոլորչի շտեմարան մը, որ հաւանարար ջրամբար մըն էր: Մուտքի զրան մօտ, մըզկիթին մերձաւոր անկեան մէջ, փակ միջոց մը կը բաժնէր դէպի ներքնայարկ մուտքը:

ե) — Մեծ ու փոքր մզկիթները. — Գետնէն մէկ մեղր բարձր կառուցուած մեծ մզկիթը ունի 5,60 x 10,70 քա. մեղր տարածութիւն, ուր կը մտնէին ճակատէն և քովտի երկու աստիճաններով: Շէնքը բարձրացած էր կոփածոյ քարերով և զանազան կէտերէն տակաւին տեսանելի կամարներու ուսերէն յայտնի է որ ծածկուած էր ուտանիք եղերուած էր զարդարուն վանդակամտով մը: Մզկիթին աւագ դուռը 1,50 մեղր բարձրութիւն ունէր, 0,80 մ. լայնքով. իսկ կողմնակի երկրորդ դուռը շատ աւելի փոքր էր: Ճակատին վրայ զըրուած էին շատ ցած երկու պատուհաններ, ու ներսը, խորքին վրայ, կը տեսնուէր մզկիթին միմտապը, որուն խորշը զարդարուած էր առանձին յիշատակարանով: Միմտապին զարդարանքը շատ պարզ է և կը կայանայ դէպի կեղրոնական վարդեակը երկարող մատնէքներէ: Այս բոլորը եղերուած է զարդական դարեանդով մը, անկիւններուն մէջ ցցուած երկու վարդեակներով:

Փոքր մզկիթին տարածութիւնն է 5,80 x 8 քա. մեղր. սա ալ հարթ գետնի մը վրայ կառուցուած է, գետնէն 1,50 մեղր բարձր: Կուռը արեւմտեան կողմէն է քանի մը աստիճաններով և յայտնի չէ թէ գոցուած էր կամ ոչ, վասն զի պատերը ամբողջովին փլած են: Այս երկրորդ մզկիթին միայն գրպիկ կը մնայ կանգուն:

զ) — Ջրամբարները. — Ինչպէս տեսանք, երկու մզկիթներուն յատակը ջրամբարներ (citerne) չիսուած են, իւրաքանչիւրը իր վրայի շէնքին տարածութեամբ: Այս երեւոյթը շատ ընդհանրացած է Սուրիոյ և Պաղեստինի մէջ, ինչպէս նաև այլուր: Հալէպի մեծ մզկիթին յատակը ընդարձակ ջրամբար է, մեծագոյնը քաղաքի բոլոր ջրամբարներուն: Նոյնը նաև քաղաքի հին եկեղեցիներուն համար:

Մեծ ջրամբարը շուրջ 8 մեղր խորութիւն ունի եւ մուտքն ալ դուրսէն է, զըպլէյից տակը ու դրան սեմին վրայ զըտնուող փոս քարը այնպէս մը դրուած է որ տանիքէն հոսող ջուրը դիւրութեամբ ջրամբար լեցուի: Այս մուտքը փոքր պատով մը պաշտպանուած է որպէս զի մարդոց ձեռքէն ու ոտքերէն հեռու մնայ և մաքուր: Ժայտին աջ անկեան մէջ փորուած նեղ սանդուղով մը ջրամբար կ'իջնեն: Ջրամ-

բարը ներսէն ունի գլանաձև կամար մը: Երկրորդ ջրամբարը նմանապէս փոքր մզկիթին տակն էր, չուրջ 5 մեզր խորութեամբ և կամարն ալ, առաջինին պէս, ամբացուած էր քարահիւս երկու աղեղներով: Դուռը գուրսէն էր, գրպլէյին տակը: Երկու ջրամբարներուն ալ մուտքին վրայ կ'երևան մասնաւոր յիշատակարաններ^(*):

Գ. — Ամրոցին յիշատակարանները. Սալահէտօրինի կառուցանել տուած Քալազ կինտի ամրոցը բաւական թիւով յիշատակարաններ կը հաշուէ, որոնք իր շրջանի պատմական անցքերու վերակազմութեան տեսակէտով կարևոր նպաստ մը կը կազմեն: Ամրոցին գոյութիւնը առաջին անգամ Հնագիտական աշխարհին ծանօթացուց՝ Մարոքի Երկրաբանական Սպասարկութեան պետ J. Barthoux, որ 1912ին Սինայական թերակղզին այցելած էր մասնաւոր առաքելութեամբ մը, վերագործին հետը Եւրոպա տանելով քանի մը յիշատակարաններու թուղթի վրայ առնուած պատկերները (estampage): Պր. Պարթու քանի մը ամիս վերջ կրկին կ'ուղեւորէր Սինայի թերակղզին, այս անգամ հետը բերելով բերդին յատակազիծը, լուսանկարներ և դրոշմուած նոր պատկերներ: Պր. Պարթուի հետախուզութիւններով երևան հանուած վեց յիշատակարաններ խնամով քննուեցան Պր. Gaston Wietի կողմէ, օժանդակութեամբ Պր. Max Van Berchemի, և երկու գիտունները անոնցմէ միայն չորսը կրցին կարդալ, մնացեալ երկուքին լրիւ ընթերցման համար պէտք տեսած ըլլալով տեղոյն վրայ տեսնելու անոնց բնագիրները: Պր. Պարթու գտած էր հետեւեալ յիշատակարանները. ա. Մուտքի դրան վերև. բ. Փոքր մզկիթին հաղորդակից ջրամբարի մուտքին վերայ. գ. Մեծ մզկիթի ջրամբարի մուտքին վերայ. դ. Մեծ մզկիթի գրպլէյին վրայ. ե. Մեծ մզկիթի միհրապին վրայ և գ. Մզկիթներու հրապարակի գրպլէյին վրայ:

ա. — Ամրոցին մուտքի դուռը զարդարուած է հետեւեալ յիշատակարանով, միակտոր քարի մը վրայ, ստորին մասը աւերուած և խճկակով մը եզերուած, այսպէս՝

«Թող Ասուած երկարե իշխանութիւնը մեր

սիրոց՝ կլ-Մալիֆ կլ-Նագիր Սալահ կլ-Տիւնես վալ-Տիւն, իարանութեան և միւսլիմաններու Սուլթանին, էյյուսլի որդի Ապուլ-Մուզաֆֆար Եուսուֆին, հաւաստեցաներու էմիրի քարեկամին: Նա շինեց այս երկու աշտարակները և նոխրակալի դուռը և այս(?) մզկիթը, Ասսուծոյ հաւար (րոյ փառաւոր մնայ), Իպրահիմ, որդի Ապու Պաֆրի, որդի . . . (shihru'u մը) . . . կլ-Ասիլի, կլ-Նագիրի, 583 suriyy երկրորդ ձիւստային (= 1187 oqmusu)»:

բ. — Փոքր ջրամբարի մուտքի յիշատակարանն ալ միակտոր քար մըն է, 55 x 48 քմ. սնդմ. մեծութեամբ, տեղ տեղ գէշ կերպով վնասուած, վերէն ու աջ կողմէն սկսած ըլլալով բոլորովին մաշիւլ, ամբողջ տասը տող, առաջինէն նուազ խնամուած նաշքի էյյուսլի հնաւորը գիրերով, այսպէս՝

«Թող Ասուած երկարե իշխանութիւնը մեր սիրոց, կլ-Մալիֆ կլ-Նագիր Սալահ կլ-Տիւնես վալ-Տիւն, իարանութեան և միւսլիմաններու Սուլթանին, քարեկամը հաւաստեցաներու էմիրին: էյյուսլի որդի Եուսուֆ: Երջանիկ գուշակութեամբ մը այս ցրանքաւ ու նոխրակալի մզկիթը կառոյց Մուհամմէսի որդի Ալի, . . . (shihru'u մը) . . . կլ-Նագիրի, կլ-Ասիլի, և գերիկ(?) կլ-Մալիֆ կլ-Աֆսայի, Նուր կլ-Տիւնի, Եուսուֆի որդի, էյյուսլի որդի Ալի: Սա (սաւրսեցաւ) 581 suriyy սաֆար(?) ամսուն (= 1185 մայիս): Նա Ասսուծու կը խնորհ քարի յացողութիւն և յախտեակալ երջանկութիւն, հետո դժոյքի կրակին: Գովես միակ Ասուծոյն»:

գ. — Մեծ մզկիթի ստորերկրեայ ջրամբարին յիշատակարանը քանդակուած է նոյն ոճի գիրով և 41 x 57 քմ. սնդմ. մեծութեամբ վերէն գէպի ձախ կտորած սալաքարի մը վրայ, ամբողջը տասներմէկ տող, առանց կէտազրուութեան և նշանագրի, այսպէս՝

«Թող Ասուած երկարե իշխանութիւնը մեր սիրոց՝ կլ-Մալիֆ կլ-Նագիրի Սալահ կլ-Տիւնես վալ-Տիւն, իարանութեան և միւսլիմաններու Սուլթանին, հաւաստեցաներու էմիրի քարեկամին: Այս ցրանքաւ ու նոխրակալ մզկիթը կառոյց Մուհամմէսի որդի Ալի, . . . (shihru'u մը) . . . կլ-Նագիրի, կլ-Ասիլի, կլ-Մուզաֆֆարի, կլ-Թաֆալի: Շիւնութիւնը սաւրսեցաւ 583 suriyy շիվիլ ամսոյ մեջ (= 1187 դեկտեմբեր)»:

(*) J. Barthoux: Description d'une Hortesesse de Saladin: Syria. Paris. Գ. Հատոր, 1922, էջ 44-57:

Ո՛չ չուսանկարին վրայէն և ոչ ալ գրոշմուած նկարէն կարելի եղաւ 11րդ տողը կարդալ:

Գ. և Ե. — Մեծ կշիւթին զբալէյին և միհրապին վրայի արձանադիրները կարելի չէ եղած կարգալ, բոլորովին եղծուած ըլլալուն. հո՛ս ալ երևցող գիրերը գեղեցիկնախշի էյյուպեան են, ծաղկունքու ֆրոնտիսան:

Գ. — Վեցերորդ յիշատակարանը՝ որ մըզկիթներու հրապարակի պատի գրալէյին վրայ է ու դուրսէն պարիսպին մէջ ագուցուած, ունի 2, 12 × 0, 52 մեզր քա. մեծութիւն. առաջին երեք տողերը նախշի էյյուպեան են, միջակ գիրերով, այսպէս՝

«Անա՛ ինչ որ հրանայց ըննի կլ-Մայիֆ կլ-Նազիր Սալան կլ-Տիւնէս վալ-Տիւն, ըննի տալարեանք (?) իր եղբոր կլ-Մայիֆ կլ-Ասիլ Սեյֆ կլ-Տիւն: Էմիր Սարիմ կլ-Տիւն Պարսաշ կլ-Ասիլի հսկեց շինարանն՝ որ աւարեցաւ 578 տարւոյ զիլխահիին (= 1183 մարտ):»

Արդարև նոյն տարին Սուլթան Սալահէտին բացակայ ըլլալով Եզրպոսէն, բընական էր որ շինութեանց հսկողութիւնը կատարած ըլլար Սուլթանին եղբայրը՝ էլ-Մալիք էլ-Ատիլ:

Այս յիշատակարաններէն ի յայտ կու գայ որ Սուլթան Սալահէտին կառուցանել տուած է այս ամրոցը, որուն արարական անունին չենք հանգիպիր ո՛չ մէկ յիշատակարանի մէջ: Ըստ 6րդ յիշատակարանին, բոլորովին զինուորական նկարագիր ունեցող ամրոցի շրջափակին պարիսպը աւարտած է դէպի 1183 տարւոյ սկիզբը: Որոշ է որ Սալահէտինի եղբայրը՝ էլ-Մալիք էլ-Ատիլ Սէյֆ էլ-Տիւն մասնակցեցաւ այս ձեռնարկին. ասկէ զատ վերջնոյս սպաննւրէն մին էր, էմիր Սարիմ էլ-Տիւն Պարքաշ, որ իրականին մէջ կը վարէր շինութեանց աշխատութիւնները: Նոյն այս Սարիմ էլ-Տիւն Պարքաշ էլ-Ատիլին էր որ յետոյ կառավարիչ կարգուեցաւ Գամասկոսի միջնաբերդին, ուր մեռաւ 1211 յուլիսին և հոն ալ թաղուեցաւ:

Երեք տարի յետոյ, որ է 1185ին, մըզկիթ մը և ջրամբար մը շինուեցան ոմն Ալի իպն Մուհամմէտի խնամքով, որ պաշտօնատարն էր Սալահէտինի էլ-Նազիրի և եղբորը՝ էլ-Մալիք էլ-Ատիլի: Յիշեալ նախապէս գերին (ղօլամ) էր Սուլթան Սալահէտինի որդի էլ-Մալիք էլ-Աֆտալ

Նուր էլ-Տիւն Ալիի, որ իր հօրը մահէն յետոյ ժառանգեց Գամասկոսն ու Սուրիան: Այս միևնոյն անձն է որ երկու տարի յետոյ Քալաթ կիստիի ամրոցին մէջ կառուցանել կու տար ուրիշ ջրամբար մը և աւելի ընդարձակ երկրորդ մզկիթ մը, և եթէ 3րդ յիշատակարանին մէջ երբեք չի յիշատակուիր էլ-Մալիք էլ-Աֆտալի գերն ու հանգամանքը, առնչական երկու անուններ սակայն, էլ-Մուզաֆֆարի և էլ-Թաքալի, ցոյց կու տան որ Ալի իպն Մուհամմէտ պաշտօնատար կարգուած էր Սալահէտինի եղբորորդի և Համայի վեհապետ էլ-Մալիք էլ-Մուզաֆֆար Թաքի էլ-Տիւն Օմարի:

Նոյն տարին ամրոցին գլխաւոր մուտքի դուռը շրջապատող երկու աշտարակներն ու թերևս նոր աղօթարան մըն ալ լրացած էին էլ-Մալիք էլ-Ատիլի և Սալահէտինի (էլ-Ատիլի էլ-Նազիրի) պաշտօնատարի որդի՝ ոմն Իպրահիմ իպն Ապի Պաքրի խնամքով նախապէս կառուցուած մզկիթին լրանալէն առաջ: Նոյն գարու յատուկ ժամանակադրութեանց մէջ կարելի չեղաւ հանգիպել ո՛չ Մուհամմէտի որդի Ալիի և ոչ ալ Ապու Պաքրի որդի Իպրահիմի անուններուն, որոնք հաւանաբար ստորագաս պաշտօնեաներ էին (*):

Գ. — Ժամանակակից անցքեր. Ըստ արար և արտաքին աղբիւրներու, Հիճրէթի 566 թուին (= 1170) մինչդեռ էլ-Ատիլի վէզիրն էր, Սալահէտին իմացաւ որ կարաւան մը՝ որուն պիտի միանար նաև իր ընտանիքը, պիտի մեկնէր Գամասկոսէն: Սուլթանը իսկոյն իրենները տեսնելու փափաքով, Եզրպոսէն մեկնեցաւ նոյն տարւոյ նոյեմբերի վերջերուն: Արդ, Ալահի մօտ կը գտնուէր քրիստոնեաներու կողմէ կառուցուած ծովային ամրոց մը: Սալահէտին շուտով նաւատորմիդ մը շինել տուաւ՝ որուն քակուած մասերը ուղտերու կռնակին վրայ բեռուած վիճակով մինչև ծովեզերք փոխադրել տուաւ: Հոն, զործաւորներ վերստին կազմեցին նաւերը, որոնք զօրաց փոքր խումբերով զինուեցան: Սալահէտին գրաւեց Ալահի բերդը գեկտի կիսուն և կրկին վերադարձաւ Գահրէ՛ ուր հասաւ 4 փետր. 1171ին:

(*) Gaston Wiet: Les Inscriptions de la Qal'ah Guindi: Syria, Գ. Հատոր, 1922, էջ 58 - 65:

20 սեպտ. 1171ին Սուլթան Մալիք Նազիր դուրս եկաւ Գահիրէէն ու իր զօրքերով բանակեցաւ Պիր էլ-Պէյտալի (սպիտակ ջրհոր) մէջ, այն մտադրութեամբ որ Սուրիա պիտի անցնի: Ասոր ճշգիւ տեղը որոշել բաւական դժուար է թէև, բայց դէպի Մէքքէ տանող ուխտաւորական ճամբուն վրայ ներկայիս կը գտնուի կայան մը՝ որ կը կոչուի Տար Պէյտա, Պիրքէդ էլ-Հուճճաճի և Աճրուտի միջեւ: Սուլթանը հասաւ Շոպաք, բայց Ֆրանկները յարձակեցան, որով ստիպուեցաւ դարձեալ Ալլահ վերադառնալ: 1173ին Սուլթան Սալահէտտին իր զօրքերով ճամբայ ելաւ, Քերէքի և Շոպաքի դէմ արշաւանք մը կատարելու համար ու ամէն անգամ որ կ'իմանար կարաւանի մը Գամախուէն մեկնումը, արշաւանքի կ'երթար կարաւանը պաշտպանելու համար Ֆրանկներու դէմ: 1184ին Ֆրանկները արշաւանք մը կատարեցին Տարուսի կողմէն, որուն վրայ իսլամ զօրաց բանակ մը անոնց դէմ քալեց Սատրի և Ալլահի ուղղութեամբ: Եւ որպէս զի այս երկու բերդերը լաւ պաշտպանուին, հոն զրկուեցաւ պարէնի և ոսղամանքերքի կառատորմ մը, ընկերակցութեամբ պահակախումբի մը՝ որ կառատորմը հասցուց մինչև Ալլահ և Սատր: Եւ արդէն Սալահէտտինէն առաջ Ալլահէն Քըլզըմ տանող ճամուռն վրայ Սատր հանգիստի կայան մըն էր:

Այս միջոցին էր ահա որ Ռընո տը Շագիլուն խորհեցաւ արշաւել իսլամաց երկու նուիրական քաղաքներուն դէմ, երբ արդէն իբր նախաձեռնարկ 1182ին գրաւած էր Ալլահը: Մէքքէի և Մեխրիէի դէմ այս գործողութիւնը, զոր իրապէս ուզեց փորձել Ռընո, պատրանք մը միայն կրնար ըլլալ և եզրիպտացիք ամէն կերպով պիտի մղուէին ամբացնելու պաշտպանութեան իրենց գիծերը և զօրացնելու իրենց յառաջացեալ բերդերու պահակազուեղները:

Ռընո տը Շագիլուն որ իր փոքրիկ նաւատորմը պատրաստած էր, հսկողութեան տակ երկու նաւ ալ Քըլզըմի առջև զրկեց: Արդարև ճիշտ այս օրերուն Սատրի բերդին աշխատութիւնները լրացած էին և կարելի է ենթադրել որ այդ աշխատութիւնները Սալահէտտինի կողմէ հրամայուած էին Սատրի մէջ գտնուած օրերուն, 1182 մուհարրէմին: Ըստ 6րդ յիշատակարանի, իրացակայութեան Սալահէտտինի, որ կը պատրաստուէր Ամիդ հասնել, Մալիք Ատիլ հաւանաբար ինք նորոգել տուաւ շրջափակին պարիսպը, որուն վրայ դրուած էր նոյն

յիշատակարանը: 1178ի պաշարումին, ամբողջ թերևս փոփոխութիւն կրած էր, բայց ամէն պարագայի մէջ 1182ին կատարուած նորոգութիւնները արդիւնք էին Ալլահի կորուստին, որուն վրայ էր որ ամբողջ պաշտպանելու նոր միջոցներ ձեռք անուեցան:

Ֆրանկներու կողմէ Ալլահի գրաւումը շատ կարճ տեւեց և այդ կողմէն ամէն վտանգ կը թուէր անհետացած ըլլալ: Բայց և այնպէս Սալահէտտին իր հեղինակութիւնը վերջնականապէս ամրացուցած ըլլալով Սուրիոյ բովանդակ իսլամական կայսրութեան վրայ, կը խորհէր միայն իր այնքան մեծ չափով կերտած իր ծրագիրներուն վրայ, որոնք կրնային իրագործուիլ երուսաղէմի քրիստոնեայ թագաւորութեան անկումովը ու այս նպատակի յաջողութեան համար ապացոյցներ կան որ Սալահէտտին բան չմտացաւ և նոյնքան բնական է որ 1184ին կարևոր քանակութեամբ պարէն և ոսղամանքերք զրկած ըլլար Սատրի ամբողջը:

1185ին մզկիթ մը ու ջրամբար մը շինուեցան կամ նորոգուեցան և երկու տարի յետոյ ալ աւելի համեստ մեծ ու թեամբ ուրիշ մզկիթ մը և երկրորդ ջրամբար մը, երբ միևնոյն ժամանակ բերդին գունդ ալ կը շինուէր, հաւանաբար նորոգելով կամ ձեռք փոխելով, ու երկու աշտարակներ ալ բարձրացնելով անոր քովերը: Շատ հաւանական է նոյնպէս որ 1181ի աշխատութիւնները հրամայուած ըլլային Մալիք Ատիլի կողմէ որ նոյն տարուոյ սկիզբը պարտաւորեցաւ անցնիլ Սատրէն:

Սաչակրաց դժբախտ աղէտներէն յետոյ կ'ենթադրուի որ Սատրի բերդը բոլորովին լքուած ըլլայ, վասնզի Եագուզ պատմագիր կը յիշէ որ իր օրերուն բերդը ամբողջովին աւերակոյտի մը վերածուած էր: Եւ սակայն իրմէ վերջ ղեռ երկար ատեն կարելի էր հոն զօրք և ուխտաւոր բանակել տալ, որովհետև Մալիք Քամիլի տակաւին հոն կը բնակէր:

Սատրի կամ ներկայիս Քալ'ազ կիստիլի ամբողջ վարչականօրէն ենթարկուած էր Շարքիյա նահանգի կառավարչութեան: Էյյուպեան իշխանութեան ժամանակ հանուած հրամանագիր մը ամբողջ նոյն պաշտօնատարին ուշադրութեան կը յանձնէ: Կ'արժէ աւելցունել որ այս վայրը իր անունը փոխ առած է նոյն զաւատին մէջ բնակող Պանու Սատրներու ցեղախումբէն (*):

Թարգմանից
ՍՐՏՍԻՍՁԴ ՍՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

(*) Gaston Wiet: Les Inscriptions arabes de la Qal'ah Guindi: Syria. Գ. Հատոր, 1922, էջ 145-152: